

## ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆ

## ԲՆԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Ո՞ւ և նոյն ահօթին քչ ջուրը է առաջընելու  
և սառեցընելու իերու :


ԱՅՍ փորձը ընելու համար նախ երկու հարկաւոր բանի տեղեկութիւններու է .

Ա . Երկրիս վրայ եթէ օդ չըլլար նէ , բոլոր ջրի պէս եղած մարմինները գրեթէ բոլորովին գոլորշի կը դաւանային . օրինակի համար , եթէ ջուրը այնպէս տեղ մը դնես որ օդ բնաւ չըլլայ , նոյն ջուրը գոլորշի կը հանէ , մինչև որ շոգին՝ ելած օդին տեղը առնէ , և անոր ծանրութիւնը ջրին վրայ բանեցընէ :

Բ . Երբոր լսծ մարմին մը գոլորշի հանէ նէ , իւր բոլոր կողմը եղած մարմիններէն տաքութիւն կ'առնէ , որպէս զի շոգին կարենայ առաջ գալ . բայց ան մարմիններուն բոլոր տուած տաքութիւնը ինքը առնելով , և յետոյ կորսընցընելով , վերջապէս ինքն ալ իւրյատուկ տաքութիւնը կը կորսընցընէ ու կը սառի : Վելի լաւ ու դիւրին հասկընալու համար , աս միայն պէտք է գիտնալ որ ամէն անգամ մարմին մը շոգի հանէ նէ , սաստիկ պաղութիւն մը առաջ կուգայ , որով մարմինը կը սառի . անոր համար է որ երբ տաք բաղնիքէն կ'ելլենք մարմինիս թաց , և պաղ տեղ մը մտնենք նէ , քանի մը վայրկեանէ ետև ցուրտ կը զգանք , և իսկոյն տաք տեղ մտնել կ'ուզենք . պատճառը այն է որ մարմիններնուս վրայ կեցած ջուրը գոլորշիք կը դառնայ , և վերը ինչպէս որ մեկնեցինք նէ՝ ՚ի հարկէ ցուրտ կը պատճառէ :

Այս երկու հարկաւոր պատճառները լաւ գիտնալով , ըրած փորձերիս շատ դիւրաւ կը հասկըցուի :

Ինչ և իցէ աման մը առ , մէջը եթեր՝ ըսուած լսծ մարմինը դիր . ( վասն զի աս մարմինը ջրէն աւելի դիւրաւ շոգի կը հանէ . ) նոյն անօթին մէջպատիկ ապակիէ խողովակ մը դիր . աս խողովակը առաջուց ջրով լեցընելու է ու երկու կողմէն գոցելու է : Հետոյ խողովակով ամանը ԱԲԳ ձեւը ունեցող մեծ անօթի մը տակը դիր , ու օդահան մեքենայով օդը հանէ .



Քանի որ օդը ելլէ նէ , ամանին մէջի ջուրը ծանրութիւն բնաւ չկրելով շոգի կը դառնայ ու կը սկսի եռալ . բայց նոյն ժամանակը , ինչպէս որ ըսինք , սաստիկ ցուրտ մը կը պատճառի , որ կարողէ փոքր խողովակին մէջ եղած ջուրը սառեցընել :

Այս պարզ ու գեղեցիկ փորձովս մի և նոյն ամանի մէջ առանց կրակի ու առանց ցրտի՝ ջուրը մէկ կողմէն գոլորշիք կը հանէ , միւս կողմէն կը սառի :

ՑԱՐՈՒԹԻՒՆ ԳԱՐԵՒԻՆ ՏԱՏԵԱՆ

Լարգէ դուրս անչըներուն վրայ :

Այս երևոյթները ո՛րչափ ալ բնական և օդտակար ըլլան , տգէտ մարդկանց վախի պատճառ կրնան ըլլալ . և ասոր փորձը կ'երենայ ան անձրեներուն վրայ , որ ուամիկները բնակա-

նէ դուրս բան մը կը կարծեն ու շատերն ալ կը վախեն : Ո՞վ չզարհուրիք երբոր լսէ թէ արեան անձրեւ եկեր է :

Այրեմն, մանաւանդ ամառ ատեն, կարմիր անձրեւ կուգայ, ու արեան անձրեւ կ'ըսուի . երբեմն ալ հասարակ անձրեւ ետեւ ջրին երեսը կարմիր կ'երևնայ, կամ դաշտերը կարմիր կաթիներով ծածկուած կ'ըլլան . հասարակ ժողովուրդը կարծէ թէ կարգէ դուրս բան մըն է ասիկայ, կամ թէ իրաւցընէ արեան անձրեւ է : Այս պիսի անձրեւները բնականէ դուրս բան պէտք չէ սեպել . վասն զի միջնուրտին մէջ տեսակ տեսակ օտար նիւթեր ըլլալով, զարմանք չէ որ երբեմն անձրեւ աս նիւթերուն հետ միանայ, գոյնը և յատկութիւնները փոխուին : Այս գունաւոր նիւթը առաջ կրնայ գալ ծաղկանց գունաւոր փոշիներէն և որդերուն կարմրագոյն աղտեղութիւններէն որ քամին վեր կը վերցընէ ու ասդիս անդին կը ցրուէ : Գրին երեսը կարմիր գունով որդեր ալ կը գրտնուին, որ արիւն կրնան կարծուիլ : Այրեմն ալ անձրեւին հետ կարմիր և խժային հիւթ մը կ'իջնայ : Այսնք ան ատենը զարմանալու բաներ կ'ըլլային՝ երբոր ամենեւին նմանը տեսնուած ըլլար : Այն բանը կրնայ ըսուիլնաև ծծմբային անձրեւներու վրայ ալ, որ շատ անգամ կը պատահին : Այս անձրեւներն ալ բոլորովին ծծումը չեն . հապա որովհետեւ միջնոլորտին մէջ ծծմբային նիւթեր ալ կան, անոնցմէ ոմանք անձրեւի հետ միանալով վար կուգան :

Այս քննութիւններէս կ'իմացուի որ աս անձրեւներն ուրիշ բան չեն, բայց եթէ ծաղկըներու փոշի, կամ քանի մը տեսակ բուսոց գունաւոր հունտեր, կամ բարակ աւագ ու դեղին փոշի, որ քամիէն վեր ելլելով՝ անձրեւի կաթիլներուն հետ կը խառնուին ու նորէն վար կը թափին : Ուէ որ սաստիկ յորդ անձրեւ մը գայ այն պիսի տեղեր, ուր որ ծիծեռնախոտ :

1 ԳՐԵԼՆՇՅ օՒՆ :

շատ կը բուսնի, անոր արմատներուն պղտի սոխերը անձրեխն սաստկութենէն իրարմէ կը բաժնուին ու գետնին երեսը կ'ելլեն . ոմանք ասոնք ցորենի հատիկներ կը կարծեն, ու սաստիկ սովի նշան կը սեպեն :

Դայց ինչէն կ'ըլլան ան որդերն որ անձրեւն ետեւ պարտէզներու ու դաշտերու վրայ ցանածի պէս կ'երեւան : Այս ալ բնական երեսոյթ մըն է . ինչպէս որ հովը ամէն տեսակ մարմիններ վեր կը վերցընէ, անհաւատալի բան մը չէ թէ որ նոյնպէս որդերն ալ իրենց հաւկիթներովը մէկտեղ վեր վերցընէ : Այս հաւկիթներուն մէջի որդերն ալ տեղ մը գտածնուն պէս՝ մէկէն գուրս կ'ելլեն, անձրեխն հետ մէկտեղ ծառերու տերևներուն վրայ կպած կը մնան : Այս բանիս իրաւըլլալը աս գիպոււածէս ալ կրնայ իմացուիլ՝ որ հաւատարիմ անձինք կը պատմեն : Ամերիկայի Արխեալնահանգներուն մէջ տեղ կայ որ օգոստոս ամսուն մէջ եկած անձրեւներուն հետ որդեր ալ կուգան, որ մարդուս մարմնոյն վրայ ալ կայելով՝ թէ որ մէկը զանոնք շուտառվէքըթուէ, սաստիկ եռք կը ձգեն . ու թէ որ աս պղտիկ որդերը չուխայի վրայ իյնան, ցեցի պէս կը բազմանան :

Կատին յայտնի է նաև աս տարի պատահած երեսոյթը, որ փոքր Ասիայի մէջ մանանայի պէս տեսակ մը մամուռ՝ իջեր էր, ու հասարակ ժողովուրդը անկէ հաց շիներ ու կերեր էին : Այս նորանշան անձրեւ գազպէն չէր, որ ռամկօրէն գուարէն հէլլառ կ'ըսուի . հապա մամուռի տեսակ մըն էր որ կասափից ծովուն քովերը շատ կը բուսնի : Գրեթէ նոյն նիւթն էր որ 1833<sup>ին</sup>, մայիսի մէջ անձրեւեցնաև Ախլայի մօտ՝ կուր գետին քովերը, ու նոյնպէս հաց շինեց անկէ ժողովուրդն ու կերաւ :

Այրեմն որչափ երախտագէտ պիտի ըլլանք բնագէտներուն, որ անխոնջ

աշխատութեամբ կը փութան իրենց  
ըրած քննութեամբը ռամկական նա-  
խապաշարմունքներուն դէմը առնե-  
լու :

8. Պ

## ԱՏՂԱԲԱԾԽՈՒԹԻՒՆ

Ո՞է գիւաւորին երկու երեսաւ :

Ես տարի փետրուար ամսուն մէջ  
այլեայլ գիսաւորներ երեցան զա-  
նազան դիտարաններէ . ասոնց մէջ  
ամենէն զարմանալին ան է որ քանի  
մը օր երենալէն ետքը՝ մէյմ'ալ յան-  
կարծ երկու հատ երեցաւ , ու բոլոր  
աստղաբաշխները ապշեցուց , որ սկը-  
սան այլեայլ մեկնութիւններ ու խոր-  
հըրդածութիւններ ընել աս կարգէ  
դուրս երեսութիւն վրայ :

( Օրիով անունով հռչակաւոր իտա-  
լացի բնագէտը՝ Վորֆուի օրագրին  
մէջ աս տեղեկութիւնը կ'աւելցրնէ  
աս նոր երեսութիւն վրայ . “ Ո՞ւր ըն-  
թերցողները , կ'ըսէ , թերեւս աստղա-  
բաշխական ուսման ետեւ ըըլլալով ,  
աս դրած տեղեկութիւննիս փուժ  
քան մը սեպեն . անոր համար կ'ու-  
զեմ իրենց համառօտ կերպով մը ի-  
մացընել թէ որչափ հարկաւոր բան  
է աս տեղեկութիւնս :

“ Են գիսաւորը Պիելայի գիսաւոր  
կ'ըսուի , որովհետեւ աս անունով ե-  
րելի աստղաբաշխին գտածն է ( որ  
գեռ կենդանի է ) . և ան իրեք գի-  
սաւորներէն մէկն է՝ որոնց ըթանը  
Ճիշդ չափուած , և իրենց երենալու  
ժամանակներն ալ որոշուած են :

“ Խնջուան հիմա ալ գիտէինք թէ  
գիսաւորները նոր տեսակ մարմիններ  
են , որ այլեայլ նիւթերէ ու շոգիի  
պէս բաներէ կը ձեւանան , որոնք իրա-  
րու հետ շատ կապակցութիւն չունե-  
նալով՝ իրենց մեծութիւնն ալ միա-  
կերպ չըլլար , իրենց զանգուածին  
ընդարձակութիւնն ալ շատ աւելի

պղտիկ է՝ քան թէ ինչ որ կը տեսնուի :  
„ Գիտէինք որ ամէնն ալ գէս կամ  
պոչ չեն ունենար , և որոնք ալ ու-  
նին նէ՝ միշտ գիսաւոր չեն երենար .  
և ահա աս գիսաւորն ալ անոնց կար-  
գէն է . վասն զի առջի անգամներուն  
որ երեցաւ՝ պոչ չունէր , բայց վերջի  
անգամնւս ունէր :

„ Գիտէինք որ պոչը շոգիի պէս ա-  
ւելի թափանցիկ նիւթ մըն է՝ քան  
թէ գիսաւորին գունտը . և աս գունտն  
ալ հաստատուն մարմին չէ , հապա  
կէս թափանցիկ , տարածութիւնն ալ  
երբեմն կ'աւելնայ՝ երբեմն կը պակսի :

„ Գիտէինք որ իրենց ըթանն ալ՝ մո-  
լորակներու ըթաններուն նման է ,  
թէպէտե իրենց ըրած ճամբան ա-  
նոնց ճամբէն տարբեր է . և թէ ա-  
րել զանոնք իրեն քաշելուն պատճա-  
ռաւ՝ արեւուն մօտեցած ժամանակնին  
ընթացքնին սաստիկ կը շուտնայ , իսկ  
հեռացած ժամանակնին սաստիկ կ'ու-  
շանայ , և շատը կան որ նորէն չեն  
դառնար :

„ Գիտէինք որ աս գիսաւորները  
մոլորակներուն քովէն անցնելու ժա-  
մանակ՝ անոնց ձգողական զօրութիւնն  
ժամբանին քիչ մը կը խոտորի , թէ-  
պէտ և իրենք այնչափ պղտիկ են որ  
մոլորակներուն կամ ուրիշ երկնայինն  
մարմնոց ըթաննին վրայ ամենևին փո-  
փոխութիւն մը չեն ըներ . ասիկայ  
անկէ ալյայտնի է որ երբոր գիսա-  
ւորին մէկը լուսնթագին չորս արբա-  
նեակներուն մէջէն կ'անցնի , ան ար-  
բանեակներուն մէջ ամեներին նոր  
շարժմունք մը չտեսնուիր . ըսել է թէ  
անոնց վրայ ալ ամենեին ձգողութիւնն  
մը չունին . ասկէց յայտնի է որ թէ-  
պէտ գիսաւոր մը մեր երկրին սաստիկ  
մօտենայ և ինչուան զարնուի նէ ալ՝  
երկրիս վնաս մը չկրնար ընել , ինչպէս  
որ ոմանք կը կարծեն :

„ ՈՒկապէտ և գիսաւորներուն աս  
ամէն նոր նոր երեսոյթները գիտէինք ,  
և ըստ բաւականին կրնայինք ալ մեկ-  
նել , բայց մէկ քանի բաներ ալ կան  
որ ինչուան հիմա ալ մեզի հրաշալիք